



1999

ՆԵՐԿԱՅ ՀԱՅԵՐԵՆԻՆ

ԱՊԱԳԱՅ ՎԻՃԱԿԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆԻ

ՆՈՐ ԿԵԱՆՔԻՆ

ԳՐԵՑ

ՍՏԵՓԱՆ Ե.

ՊՈՆՏԱՑԻՆ

«Զեռնս զնայ զիրս մնայ,  
զուցէ յիշուի օր մը եւ Պատրազի  
ի մարզարէս» :



Կ.ՊՈԼԻԱ



1879



ՅԱՌԱՋԱԲԱՆ

Գիտէ արդէն, Սիրելի ընթերցողն, Պարոն  
Մ. Զերազեանի գրական գըութիւնն որ՝ նոր  
ինորոյ ջերմ ախոյեան մըն ալ ունեցաւ այս  
օրեր, Պարոն Ե. Տէմիրճիպաշեան, իմ սրտագին  
բարեկամը : Ժոյժ չունելով որ այդ սիրը ճա-  
րակէ նաև իմ հոգւոյ հատորին վրայ՝ գրեցի  
իրեն այս նամակս յատկապէս : Բայց մի քանի  
այլ սիրուն բարեկամք ևս, որք տեղեակ էին  
այս մասին, թախանձեցին զիս մամուլին միջ-  
նորդութեամք պատասխանել, որպէս զի իմ  
մտաց լոյսը մութին մէջ չմնայ, կ'ըսէին նոքա:  
Ուստի եթէ յիշաւի հաճելի ըլլայ իմ գըու-  
թիւնն՝ միանգամայն այս առաջին փորձ մի  
պիտի ըլլայ ինձ համար՝ այլեւայլ մանր հե-  
ղինակութիւններ ևս ի լոյս հանելու հետ  
զհետէ :

Գ 1765-60

38. 1771

ՆԵՐԿԱՅ ՀԱՅԵՐԵՆԻՆ



ԱՊԱԳԱՅ ՎԻՃԱԿԸ

Կ. ՊՈԼԻՍ, 27 ՄԱՅԻՍԻ 1879.

Ազնիւ եւ յոյժ սիրեցեալ Բարեկամ ,

Հուսկ ուրեմն լսեցի ի հեռուստ ձեր քաղցր ու  
փափուկ ձայնիկը որ կը հնչէ տակաւին ու ար-  
ձագանդ կուտայ իմ խեղճ սրտին մէջ : Այսօր տա-  
րի մըն է ձիշդ որ , գուցէ առանց ձեր գիտակցու-  
թեանը , վայրկեան մը չէի գաղարած խորհիլ ձեր  
արեւին վրայ : Զեմ կրնար հերիք ասել թէ որչափ  
ձեր անձնական առողջութեանը ուխտի կը ցանկամ  
ու կը մաղթեմձեզ ապրիլ ապրիլ մինչեւ ցյաւիտեան ,  
անուն ընել , հռչակ հանել հեղմնակի , ի վերուստ  
ներնչեալ քերթողի , արժանանալ վերջապէս զար-  
մացման բոլոր ազգին զոր կը սիրէք անհուն պայ-  
մանաւ , non plus ultra , գիտեմ , ինչպէս գիտեն նաեւ  
ամեն նոքա որք ի մօտուստ պատիւ ունեցած են  
ճանչնալու զձեղ :

Քանի մը օր առաջ կարդացի ձեր գիրքը Նոր կենած վերնագրով եւ թէպէտ մեր արդի լեզուին մէջ մուժանելու բարեփոխութեան մասին բոլորովին համակարծիք չեմ ձեզի հետ, իբրև սկզբունք կընդունիմ սակայն ձեր առաջարկը: Այն ճիգն զոր կընէք դուք չպիտի ըլլայ անշուշտ ամուլ ամենեւին, եթէ ոչ գրապէս պտղարեր, մինչեւ զի այս յեղափոխութեան տարեգրութեանց մէջ ձեր գրոշը մնայ: Այդ պստիկ տեստրակին մէջ, զոր նոր ի լցո ընծայեցիք, չէ թէ միայն նոր կենաց նոցը կուտայք դուք՝ որով այսչափ ընդ երկար ու անագորոյն լուսութենէ զինի, բոլոր բարեկամներդ հանրապէս կը խնդացունէք ի սիրտ եւ ի հոգի, այլ եւ խորին ուսմանց ու հմտութեան ապացոյց կընծայէք այն նիւթին վրայ՝ զոր հեղինակօրէն պարզել փորձած էք: Այդ ձեզի մեծ պատիւ սիրտի բերէ, գուցէ, ապագայ սերնդոց մօտ մանաւանդ, քան թէ այսօր Այսուհետեւ ձեր ընթացքին գիծը պարզէ ձեր առջեւ, զրել եւ առաւել երգել երգէ բանաստեղծին ծծած օղը: Գիշեր եւ ցերեկ ազատ կամ վանդակապատ միթէ սօխակին կը գաղրի երգելին: Պարտ է ձեզ գնալ յառաջ այսուհետեւ առանց գաղարելու կամ վիրաւորուելու ի քննադատիցն, ի յարձակմանց եւ ի թշնամանաց խակ ուստի՛ եւ գան: Արիսութիւն եւ համբերութիւն պիտի ըլլան ձեր բաժինը. Ալրա pergere:

Ես միայն կաղաչեմ եւ կը խնդրեմ ձենէ՝ չըլլալ անզգայ ծմբարիտ բարեկամաց ըրած դիտողութիւններուն, իմ մասին, չունիմ ես առ այժմ ուրիշ բան դիտել տալ կամ ուղղել ձեզի, միայն թէ չնկատէիք

Ձեր գրոց լեզուն այնչափ մեռեալ որչափ կը կարծէք, եւ ի խոր տոգորուէիք այն գաղափարով թէ այսօր ւան մեր խօսած լեզուն այնքան սերտ կատով հիւսւած է հնոյն հետ՝ որպէս նորածին մանուկ մի իւր մօրը հետ պորտի ջիղովն կապուած է: Այս ջղին դալելու համար հերիք չէ միայն շատ վարժ մատեր այլ նաեւ շատ նուրբ եւ շատ փափուկ ջշափում պէտք է:

Եթէ սակաւ մի ձախողակի հավինք հոն, բնաւ տարակոյս չկայ որ նոր սերունդին օրերը վտանգի ենթարկած չըլլանք: Եւ կը մոտածեմ, ապաքէն, որ խտալերէնը, գաղղիարէնը եւ այլ բոլոր լեզուներ որոց արմատն լատինականն է՝ այնչափ սերտ առնչութիւն չունին իրենց մօրը հետ որչափ մեր ժողովրդականը ունի գրաբառին հետ: Ասքանազեան ցեղը այլեւայլ առանձինն ժողովրդական մասերու վրայ բաժանեալ չէ, Սպանիացւոց, Խտալացւոց, Գաղղիացւոց եւ այլոց պէս, որ բոլորն ալ յառաջ կուգան Լատին ցեղէն, եւ սակայն, բազում պարագայիք զատուած են իրարմէ, իւրաքանչիւրն իրեն յատուկ եղանակին ունենալով մտաւորական ու նիւթական կենցաղին մէջ, կը յանդգնիմ ըսել, նոյն խսկ գրական սասպարիզին վրայ: Ցեղով ու ազգով միայնակ, ինչո՞ւ նոյն այս միութեան գաղափարը չտիրէ մեր ներկայ լեզուին մէջ զրաբառին նկատմար: Ի՞նչպէս մերժել կամ բնաւ զանց առնել օրինակի աղագաւ, այլեւայլ եղանակներ անուանց հողովման զոր հինգերորդ դարուն քերականութիւնը կը սովորեցունէ մեզ եւ միայն մէկ հողովմամ ճանաչել ներկայ քերականութեանս մէջ, մինչդեռ կը տեսնանք

լատինականի անդրանիկ ծնունդին, խոալերէնի մէջ իսկ, կըսեմ, հոլովմանց այլազան վերջաւորութիւններ որ ըստ սեռին կը տարբերին իրարմէ: Բայց կ'իմանամ որ դուք կ'առաջարկէք արդէն թէ հայերէնը սեռ չունի...: Այո՛, այլ միանգամայն կը նշմարենք խտակրէնին մէջ զանազան բառեր սեռով նոյն՝ բայց հոլովման ձեռովք տարբեր: Օրինակի աղագաւ, Լամբէտ (ար. Եղ.) սեռականը կըլլայ տէլ առէտ: իսկ յոդնակի ուղղականը լի առէնք, սեռականը տէլլէ առէնք ևա՛: Իւ լինա (Եղ. ար.) սեռականը տէլ լինա: իսկ յոդնակի ուղղականը լի լինէ, սեռականը տէլ լինէ ևա՛: Լամբէտ (Եղ. ար.) սեռականը կըլլայ տէլ առէտ: իսկ յոդնակի ուղղականը լի առէնք սեռականը տէլլէ առէնք ևա՛: Լու ըլլարտ (Եղ. ար.) սեռականը տէլլէ ըլլարտ, իսկ յոդնակի ուղղականը լի ըլլարտէ, տէլլէ ըլլարտէ ևա՛: Այսպէս ուրեմն, սեռով մի եւ նոյն՝ երեք կամ չորս բառերու մէջ, երեք կամ չորս տեսակ հոլովման զանազանութիւն տեսանք :

Ինչու համար նոյնը ըլնենք մենք ալ Հայերէնին համար, նա մանաւանդ որ մեր լեզուին բառերուն յատկութիւնն է վերջահոլով լինիլ, ոչ ըստ քիմս, այլ ըստ սլահանջման ներդաշնակութեանն, որ միակ եւ գերագոյն դատաւոր է այս խնդրոյս մէջ: Ինչու ըլսենք հաւասար եւ համազօր օրինօք, բան, բանի. հիմն, հիման. յարութիւն, յարութեան. քոյր, քոյջ (Եթէ այդպէս աւելի կախորժիս) կամ քեռ, բայց ոչ քոյրի. եղբայր, եղբօր. կին, կնոջ, բայց ոչ երբէք եղբայրի կամ թէ կինի, քանզի ներդաշնակութիւնը կը յանդիմանէ զմեզ չարաշը...:

Մեզի պէս, դարձեալ, ներկայ Յոյններն եւս ճիշդեւ նման դժուարութեանց կը յանդիման այսօր լեզուի նկատմամբ, զի նոքա եւս ունին իրենց տառուածոց լեզուն, որով երգեց Հոմերոս, ինչպէս մենք ունինք Խորենացւոց, Լամբրոնացւոց ու Նարեկացւոց լեզուն, որով նուազեց Բաղրատանին: Իսկ արդ Յոյները որ կարծեմ թէ Հայոցմէ նուազ աղգասէր չեն, թէպէտ օր ըստ օրէ կը յոկեն ու կը յատակեն իրենց աշխարհաբարը, որ նաևս բոլորովին նոր հոլով մ'ալ մուծին ի վերջոյ որ էլլնիքոյին մէջ չնշմարիր, այսու հանդերձ հինը նորին միշտ հիմն ու անշառ օրինադիր ունեցան, ինչպէս որոշ կ'երեւայ միւս այլ հինգ ու վեց աեսակ հոլովմանց վրայ որ անտի եւ այսօր նոյնն են ու պիտի մնան անշուշտ քանի որ Նախնեաց յիշատակին հետ մէկտեղ ներդաշնակութիւնը չդադարիր նոցա կուրծքին ու ականջին մէջ թնդալին...:

Իսկ արդ քանզի խօսքս կամայ ակամայ յունարէնին վրայ ըրջեցաւ, չեմ կրնար առանց յիշելու անցնիլ թէ մեր զրաբարը ձեւենականին հետ որշափ խնամութիւն ունի, մինչեւ զի կարծել թէ մեր քերականները յաւէտ Յոյնէն թելազեալ ըլլան իրենց օրինացը մէջ: Թողլով այլրց ասոր վրայ ճառատակ, ես պարզաբար սակա հոլովմանց ասեմ յատկապէս, թէ ինչպէս ճայնաւորները ա, օ, եւ այլք, զոր աւելրդ կը համարիմ հոս օրինակներով բացատրել, մերթ փոփոխակի իրարու տեղ կը բանեն ի հոլովմուն անուանց եւ բայ-ածականաց, եւ է զի բոլորովին կը չնջուին: Եւ այս ճիրք չէ թէ միայն Հա-

յուն եւ Յոյնին այլ եւ Արարին, արեւելեան աշխարհի մայր-Արարին ալ յատուկ եղած են, Եւ կարի քաջ այսօրուան թուրքերէնին մէջ, զար կը հանանք արտականին աշխարհաբարը նկատել, նոյն օրէնքը կը տիրեն ձայնաւորաց (որ հրուֆ էլքէն կ'ըսուին) տառափոխութեան մասին: Այնպէս որ անուշութեան համար, կամ մէկը միւսին տեղ կը յաջորդէ, կամ միայն կը ջնջուի ըստ տեղայն նաև այսօր Կ. Պօլսոյ աշխարհի բարբառին մէջ զործածուած ատեն, եւ ովէ այն յանդուգն որ կարենայ հին օրինաց դէմ խիզախել, լոկ քերականութեան նկատմամբ կ'ըսեմ, աղջկ դիտեցէք, առանց իսկ եւ իսկ իրրեւ լեզուին քաղցրութեանը հայհոյիչնչաւակուելու: Ուր թագունք որ ասսնկով Տաճիկը անհնարին դժուարութեանց կը պատահին որ լեզուին ծաւալմանը խոչընդ ոտն կ'ըւլան, բայց ըստ առակաց, որ ազգաց իմաստութեանը մէն մի անշիջանելի կայծերն են, «Հէր կիւ զէլքը պիք եէրտէ օլմազ» կ'ըսեն, նոքա, եւ նիւթական մնաոր յօժարակամ կը կրեն՝ միայն թէ քաղցրանուագ հնչէ լեզուն, այնպիսի ելեւէջով ծածանի բլդակին մօտ, որ անդէն սրախ թելերուն արձագանք տայ: Իսկ մեր աշխարհիկ բարբառն, Տաճկերէնի հետ բաղդատամբ, այսպիսի դժուարութեանց տասնին մէկը չունի վրան դիւրաւ ուսուցանելու եւ ընդհանրացնելու համար, թէ գրաբառին կանոնաց ըստ ամենայնի եւս հսկատակլ հարկ ըլլայ: Քանզի մերինը իրեն յատուկ ճոխ ձիբքովը կը դիւրանայ, ինչպէս են, առաւելութիւն տառերու, ձայնաւոր եւ բաղաձայն, առօրեայ անսայթաք ընթերցումն, ուղղագրութեան եւ զելա-

գրութեան վաղընդփոյթ վարժութիւն, ոճից ու դարձուածոց, միով բանիւ, չարագրութեան համար անհամեմտա աւելի հետագոյն միջոց ու կանոն՝ քան թէ Արաբացին: Մանաւանդ որ դուք, սիրուն բարեկամ եւ բարոր խմբակդ Զերազեան, մէկ հողմանէ հանդերձ ձեր արդար եւ անիրաւ, հոգ չէ, սուր զիտողութիւններով, զմեզ կը գրգռէք աւելի խնամով զրել այսօր քան յեռանդն . . . :

Եւ ահա ուրախ եմ, որ առիթը եկաւ անկեղծօրէն խոստովանելու թէ Զեր բոլոր պարծանքը մեղնկատմումբ այս տեսակետին մէջ կը կայանայ: Եւ կը պնդեմ իսկ թէ ճշմարիտ պարծանքէ, այս, եթէ անկողմանակուլ եւ հանդարտ ոգւով զննենք խնդիրը ու մերկացունենք զայն, ըստ կարի, այն ծայրայեղութիւններէ, յորս Զեր ազգասիրական բառոն եռանդը յաւէտ գահավիժած է զծեզ: Հապա մնջիկ ճակատ խոնարհենք իմաստափրական վճռոյն առջեւ թէ «նոյն իսկ եւ առաքինութիւն ըստ չափս ելեալ մոլութիւն է»: Եւ արդարեւ, ամեն բանէ առաջ ահա հոդիս կը փորձի հարցանել զծեզ, թէ ովէ ձեր վարդապետը զար կուտերի կը նմանցունէք, սոյն խնդրոյն մէջ յեղափոխութեան դրօն պարզելու մասին առաջինը հանդիսանալուն համար: Հեղինակութիւն չըստանձնած՝ որ հեղինակին մօտ, կամ որ դպրոցին աշակերտել է այս, ինքնին դպրոց չկազմած: Նոյնն է ըսելն թէ ինչ հիմն ու առաջնորդ ընտրել է այս, ի կետ նպատակին համելու համար, եթէ ոչ ժխորը ու սինկերութ. խաւարը խարիսափելով ուրուականին զհետ վազելով այս նոր կուտեր,

լայսը կ'ուզէ մեզ հաղորդել, միթէ չէ : Բայց ես կրնամը շատ վեհ հեղինակներ ցոյց տալ ձեզի որ ձեր ձանապարհը չգնացին...: Հարկ է յիշել Հայեն, ուր երդիչն ու երգեալն մի զմիով կ'ելնեն դիւցազնաբար, մին Արխան դաշտին վրայ, միւսն գրականութեան ասպարիզին: Հաղա ինչ ըսեմ Հոմերի իլիականին ու Միլտոնի կորուստ Դրախտին համար, որոց անմահական հեղինակները եթէ վերատին յաշխարհ գային այսօր, Հայ ծնիլ կընտրէին արդեօք, իրենց երկին թարգմանութեանը մէջ մանաւանդ հեղինակ կանգնելու նախանձով: Եւ սակայն նոյն ինքն Բաղրատունին, որուն կենդանի ճայնը տակաւին կը հնչէ յականջս իմ, ուրիշ շատ գրաբար արձակ գրութեանց հետ, որ ոչինչ նուազ զարմանաց արժանի են, ունի նաեւ աշխարհաբար մեզ աւանդ թողած շատ մը սպիրեք: Բայց ինչ տարօրինակ արկած է այս, սիրելի ընթերցող, որ նա Պարոն Չերազին ոճով չզրելն զատ, բոլոր կենացը մէջն ալ մնաւ օր մը չերազեց զայն: Գաղղիացոց մէջ այս օրինակ որ եւ է խնդիր մը ծագելուն պէս, նոյն խնդրոյն մէջ հեղինակութիւն ստացօղաց անուններ կուտաք մեզի ու անոնց օրինակէն իրաւունք կուռնէք անձին, զրօրինակ, Լիդրէն այսպէս զրեց, Հիւկօն այնպէս միեց եւ: Բարի կամ չար, հերիք է ոք «Նա ըսաւ», իրաւունքը նորա կողմն է: Ինչու համար, ես ալ չըսեմ, թէ Բաղրատունին ձեր կարծիքէն չէր, եւ թէ այնքանի առն կարծեացը քով ձերինը որչափ կարծէ, այդ անագորոյն վճիռը ես չեմ դիտեր: Միայն գիտեմ որ գարուս գերազոյն հեղինակն

էր նա, Հայերէնի ողին ու կեանքն էր, իր օրերուն մէջ: Նա չէր դադարէր քարոզելէն թէ մեծ ոճիր է գրաբառին վրայ նշանախեց մի խախաել կամ պակւեցնել, մերկացնելով իր զարդերէն, որով պճնած ու վեհափառ փայլած էր մանաւանդ ի հինգերորդ դարուն Այս ծեր ժամանակներէն եւ այսր մինչեւ մեր օրերը ամեն ծանօթ եւ անծանօթ հեղինակներէն, ցեցակեր ու փոշիամած մաղաղաթիններէն անգամ կրօնական ակնածութեամբ կը ժողովէր ամեն բան կամ ոճ կամ կանոն ու իւր Լիակատարին մէջ կ'ամփոփէր մէկ դիէն՝ մինչ Հայկով ի փորձ եւ ի գիր կը դրոշմէր զայնս, յաւէրժական յիշատակ առ յապայս: Իւր կենոց երեք քառորդը կը մաշէր այսպէս: Եւ գիտէք, բարեկամ, ինչու կընէր այս ամենը: Նա քաջ գիտէր թէ մեր գրոց լեզուն մեռեալ լեզուաց կարզն զասեալ էր արդէն, գիտէր գարձեալ թէ ինքն Ղազարսուն յարութիւն տալու կարողութիւն չունէր: Միայն նա այն հաւատքն ունէր թէ աշխարհաբար զարդանալով օր ըստ օրէ, ուր ուրեմն կատարեալ եւ կոկիկ գանչակաւոր լեզու մը կազմելու համար գրաբառին լրյուր, համը ու յարգը նաեւ ամեն մէկ զարդն ու կանոնը՝ նոյն խիկ աշխարհաբառի գոյութեան վրայ հարսնութեան կենդանաբար քոյքն պիտի ծաւալէին օր մը գեղով ու փայլով հոյակապ: Այս, ասանկով միայն, ըստ իմ փանաքի այլ խորամուխ կարծեաց, կարելի է կենդանանալ եւ յամբոկ հասնիլ աշխարհաբառին, դէտ կալով միշտ գրաբառին անվթար օրինաց, առանց բացառութեան, այլ գործածութեան մէջ ընտիր ընտիր հեղինակներուն

առաջնորդութեանը յարելով ընդ միշտ եւ հանրապէս, դուն ուրեք չմերժելով նաև նուազ ի յարգի եղօղ զրիչներն ալ որ ոսկեդարէն դուրս կացին թէպէտ, այլ ցան եւ ցիր աղուոր ասից գոհարներովն չփրիսեցան գլխովին Հայ ճաշակէն :

Գրաբառին ընտրողութիւնը ապա ուրեմն պիտի ըլլայ մեզ վարժապետ ի ներկայիս գրագրութեան ասպարիզին վրայ, երկրորդ անգամ ականջին փափկութիւնը : Չկայ ուրիշ միջոց կամ ճանապարհ որ անել չըլլայ, չըսեմ մոլորեցաւցիչ : Հետեւաբար գրոց լեզուին քաջ ընդ փորձ անցնիլ հարիկ անհրաժեշտ է մեզ որ յաջողինք, գուցէ, գործածականին մէջ ճարտար դպիրներ լինիլ : Այս է վճիռն : Ապա Զերազեան գրութեան դառնալով, կը թողում շատ վնասներն որ գրաբառի մէն մի նշանախեցին ոգւով չափ նախանձայոց չըլլալէ կը ծագին, յատկապէս ականջի փափկութեան դէմ մեղապարտ է, կ'ըսեմ : Դըքքադաբար դոյզն սճիր չէ այս, վամն զի խնդիրն լեզուին միայն երկու հիմունքին միոյն վրայ է . . . : Տեսնանք թէ ինչով կը մեղանչեն նոքա մեր ականջնն : Պարզենք վերսախն ու չյոգինք ստէպ յեղյեղելով թէ ինչ պատճառով յիշեալ դրութենչն փափկիկ ականջներ կը խորցին խաղառ (\*) :

Քանի որ մեր գրական բարբառն չէ թէ միոյն Յանէն այլեւ Արաբականէն շատ օգտած ու գողա-

Աը սրբազրեմ խորցն այս պարբերութիւնը և կ'ըսեմ օջողնինք ստէպ յեղյեղելով թէ ինչ պատճեռունքն : Զի երկու կամ շատ բառից զրծիականը իրարու հետ նոյնայնզ յաջորդելով կը յոզի ականջն . . . :

փարած իսկ է, ինչպէս յայտնի է որ մեր շատ ընտրելագոյն հեղինակներ իրենց ուսումն Սթէնքի ու Աղեքսանդրից մէջ աւարտեցին, իրենց ճաշակն ու լսողութիւնը նոցա նուազաւոր հնչմունքով նուրբ ու զջայուն պատրաստեցին, համար մեր խորթ ու ծանր բաղաձայնները ըստ կարի քաղցրահնչիւն յօրինելու համար նոցա օրինակին յօժարամիտ հետեւեցան :

Մինչդեռ ի հնումն մեզ վարժապետ կացող ազգաց քերականութիւնը ի յարգի եւ ի պատուի է, իւրաքանչիւրն իրեն աշխարհիկ խօսիցն մէջ, ինչպէս ի վերց ասոցի, մերինը որ գրեթէ անոնց վրայ շինուած է, ըստ կանոնաց խօսելու արուեստին, ու ցայսօր ժամանակի իր տեղը անխախտ պահած, միթէ հնար Է որ չկարենայ այսուհետեւ անսխալ առաջնորդ կանգնիլ աշխարհաբառին ու բարեքել զայն գամ քան զգամի, առանց ամենեւին յեղափոխութեան կարօտելու, առանց իմ ու ձեր հանճարէն նեցուկ հայցելու : Մենք կ'երթանք տակաւին շատ թափուր մնալով անոր ամեն գանձէն, բայց նու կեայ եւ մնայ : Մեր այսօրուան խօսած ու մրած բարբառն ալ եթէ ասպիր յաւէտ, նովաւ եւ ի նմա պիտի մնայ, զի հոն է կատարելութիւն : Թող յառնին կուտերք ու լուսան անոր դէմ : Նա մեր գլխուն վերեւ նսեմ ամսոց մէջ լուսնի նման մաքսուր ու արծաթափայլ կայ . . . , Մինչդեռ, հաւատացէք ինձ Զերազեանքդ, ես Զեր մտերիմն եմ որ այս պահուս Զեղ կը խօսիմ, Դուք ամեն բառ՝ բանի վրայ հողած ատեն՝ բանն կը հոլովի Զեր գլմէն :

Կիզախ յանդգնութիւն է, ապաքէն, բառից ու

Հոլովմանց մէջ ումովէտ կարծել տառից փոփոխումն կամ թէ զեղչումն, զոր յաւարտ ճառիս փութալով հանդերձ կ'երկնչիմ դարձեալ զի հերիք յերիւրած չըլլամ, ձեր համոզումն իսպառ զրաւած չըլլալու չափ : Անոր համար, ներեցէք ինձ, այս վերջին անգամ, մանրամասնութեանց մտնամ վերսափին ըստ կարի սեղմ ու հոծ բանիւք, որ տաղտուկ չածեմ արգահատական ընթերցօղիդ ու չզեղծանիմ նուաստանեծար ունկնդրութենէդ :

Զայնաւորաց զեղչն՝ մերթ եւս փոխադարձ բարեփոխումն, դիտմամբ ու գիտնապէս դրուած է Քերական օրէնսդրացս կողմանէ : Քանզի բազմավանկ բառերը մանաւանդ խորթ ու ծանրահնչիւն կըլլան եթէ անթերի հոլովելով ընդ երկար ձգին : Զոր օրինակ Սահմանադրութեանէ եա . փոխանակ Սահմանադրութեան, ուստի վանկ մը պակասած ըլլալուն համար վաղցրացերէ : Ո՞ր ականջ չվանանար այս :

Որչափ լեզուի մը բառերը կարձ, սակաւ վանկէ կամ տառերէ բաղկանան՝ այնքան անոյշ կը բաղխեն հնչման թելերը . վկայ՝ Արարերէնն ու Պարսկերէնը: Լեզուն հնչման կողմանէ նուագարան մի է եւ լեզւագէտքն նուագածու . եթէ հոս, զոր օրինակ, հռչափ կողմանէ ասած ըլլայի, մրչափ տղեղ պիտի երգէի արգեօք : . . . .

Բայս այսմ աղաղի իմացիր քերականութեան միւս մասնաց վրայ եւս, զորս բոլոր տակնուվրայ կը պեղէք ու պղտորէք, եւ զոր եթէ մի առ մի թուել կամէի հոս, չէ նամակս, այլ ամրող մատեան մի գրել հարի էր ինձ : Մէկ երկու օրինակով շատ հա-

*Վել թիւ*  
մարինք : Մէտ սանել կասէք դուք որ սխալ է, եւ չէք համարձակիր նաեւ, ըստ ձեր դրութեան ասել, է Թու սանել, որ աւելի անհեթեթ սխալ է, փոխանակ զրելու սանել է նոք : Մինչ մէկդիէն այսպէս կազմաղէք լեզուն, միւս կողմանէ կապուտ կողոպուտ կը մերկացունէք զոյն իր գանձերէն . զի ի պահանջել հարկին չէք կրնար, առանց ձեր հաւատքըն ինքնին ծաղրելի ընելու, ի գործ ածել շատ մը ոճեր, ինչպէս կալ ի դիմահոջ, գնալ զիւրովի, ածել զմուտ եա, եա : Եւ չէք կրնար առարկել անշուշտ թէ այս ամենը զուտ զրաբար են, աշխարհաբառն մէջ մուտք չունին, որովհետեւ մենք զուտ աշխարհիկ լեզու մի չունինք, չենք ունեցած ու չոփոխ ունենանք երբէք, ինչպէս որ քաղաքիս մահմետականք անգամ չոփոխ ունենան այսուհետեւ թուրքերէն լեզու որ իննուն առ հարիւր Պարսկարաբէն փոխ առած չըլլայ, թէ լրկ բառի թէ կանոնի կըրեկն առմամբ : Նոյն այս կրկին առմամբ մեր ներկայ լեզուին հինէն ջոկիլ անհնարին է, բայց զարգանալ կարի քաջ եւ վայելո՞ւզ :

Ուստի բոլոր վերայիշեալ պատճառներով հանդերձ մի հոլովէք այլ եւս, կազմաչեմ, գլուխ, գլուխի, այլ զիմոյ ներելի ըլլայ գլուխ, եթէ սցղակէս կախորժիք) մինչ գլուխոր, զիմակր, եօթնզլիմի եա ածականաց շարքն չէք կրնար արտաքսել ձեր դրութենէն : Նոյնպէս սէր, սիրոյ ոչ թէ սէրի, քանի որ կընդունիք ամբողջ ածականաց շարքը՝ իրեւ սիրոն, սիրելի, սիրական, ով բարեկամ : Տէր, տէրի մի՛ ըսէք, քանզի խորթ ու խփոտ է, այլ խո-

նարհեցէ՛ք ուեառա առջեւ : Կին , կինի , հիմն , հիմնի  
եղբայր , եղբայրի , անհասպանութիւնն նման քերա-  
կանական ոճիրներ են ասոնք : Ներելի ըլլայ սակայն  
ասել խունկ , խնկի կամ թէ խնկոյ (յոգնակին խըն-  
կոց) բայց ո՛չ խունկի , վասն զի դուք ալ գիտէք  
որ խնկաման , խնկահոտ եւ խնկաբոյր և՛ , յորս  
Բարձրեալն հստոտեցաւ , նոյն արմատէն մի եւ նոյն  
օրինօք կածանցին , զոր կարծեմ թէ ցարդ փոքր ի  
շատէ կրցայ պարզել , ու համոզել զձեզ :

Կը թախանձեմ միանգամայն որ չլեզեւիք դուք  
ողջմոտիկ որոճալու այսքան ասիցս վերայ . զոր ան-  
շուշտ շատոնց պարտէի ես ալի լցո հանել , բայց  
ձեր պարագլխոյն Պարոն Մ. Զերազի հետ այնչափ  
սերտ մտերիմ չէի գժբաղդաբար որ սեռն սիրով  
թելաղբեալ զիրար ուզզելու փոփոխակի համոզումն  
տիրէր մէջերնիս : Ուստի մեծապէս չնորհակալ եմ  
ձեզի որ այս առիթն մատակարարեցիք ինձ ձեր նոր  
կեանուն , սրով եւ ես ստիպուեցայ հուսկ ուրեմնի ի  
լցո հանել իմ տեսութիւնն ձեր ընթացքին վրայ  
հանրապէս : Յուսալից եմ , այսեւէետեւ , որ չեք  
յամառիր մի եւս ստելու « թէ մեր գործ զրաբա-  
ռին բնաջինջ բարձումն չէ , նա թող կենայ իւր  
տեղը որ եկեղեցին է » Մենք Հայտատանի աշխար-  
հին փրայ լոկ աշխարհաբար առանձինն լեզու մի  
կազմել կամինք » : Եւ սակայն , վասն զի ուրիշ ճար  
չունիք , դարձեալ զրաբառէն կը քաղէք , կը մուրայք,  
նորա հացը կուտէք , ջուրը կըմպէք ակնազրիւրէն  
ու կուրանայք . . . Ուր նոյն օրէնք կը ափրեն հա-  
ւասար իշխանութեամբ անուանց , ածականաց :

բայից եւ այլ քերականական մասանց վերայ , դուք՝  
ուրէք օրինազահ եւ է ուրէք օրինազանց , նա մա-  
նաւանդ ուխտադրուժ կը գտնուիք : Ձի աշխարհա-  
բառին գալով , անուան մասին , զոր օրինակ , պաշ-  
տած կանոնդ՝ անկէ ելած ածականներու մէջ կը  
ջրէք , եւ ալ ասոր նման չատ անտեղութիւնք ,  
զոր արգէն համառօտ մը յիշեցի : Դուք կը քարոզէք  
կայսերն կայսեր տալ . իսկ ձեր վարմունքին մէջ  
կայսերն մամնայի , եւ մամնայինն Աստուծոյ  
կուտաք . տղուն կաթը կը վանաք ի մօրէն ջամբել  
կամ թէ մէջը թոյն կը խառնէք : Դուք կը կարդաք  
մեր Հարց քերականութիւնը երկու աչքով , մին  
ծառի միւսն սեռ մի եւ նոյն գլխուն վրայ Անոր հա-  
մար է որ մի եւ նոյն օրէնքին զօրութեանը մէջ զա-  
նազանութիւն կը դիտէք , ու կը մոռնաք ամենեւին  
որ աշխարհաբարը գրաբառին հետ պրատով չափ  
կապւած է , ներելի ըլլայ ինձ այսպէս թափ տալ  
խոսքիս :

Բայց իմ սիրելի ազգին մէջ , մի եւ նոյն պարա-  
գային մէջ ասանկ դէմընդ դէմ կարծ ու թեթուս  
տածօղ խումբեր ամեն կերպով պակաս չեն : Կա-  
թօլիկը մէկ տեսակ , հողոքավանը միւս տեսակ .  
Հատոտ ինչ ըսեմ , կամ ինչ անուն տամ , այն նորե-  
լուկ մասնիկին՝ որ այս պահուս ակամայ կը գրգռէ  
իմ ուշ : Միխթարուէ՛ գուն , բաբնկամ , քերակա-  
նական խոչը թերութեանցդ մէջ , ասզին աւելի ան-  
ներելին կայ : Լսէ՛ ու ա՛ռ ի մատ երկու եղբարց ի-  
րարու դէմ կաթպիկութիւնը դրօշ պարզելու ճափին  
յիմար պատմութիւնը (զի ճառ խաչին յիմարութիւն

է . . . . մոլորելցց) : 0'ն , տե՛ս , մին զՊատին անսխաղլ  
եւ իւր առաքեալը զՀասուն գերասպայծառ պաշտե-  
լովի նմին սակի , միւսն Պատի պաշտելով ու զանի ա-  
մեն ցայդապաշտօն արարողութեանց մէջ լիաբերան  
օրհնելով հանդերձ՝ նորին անսխալականութիւնը եւ  
առաքեալը ի միասին մատնել ի խաչ : Միամիտնե՛ր ,  
հաւասար գթել են մեր հանուր Հարց շաւիղներէն :

• •

Այս անձուկ աշխարհիս վրայ ամենայն ինչ իրեն  
սահմանը եւ իւր պայմանը ունի : Կամ իր շրջանին  
մէջ մնալով հոն դրուած դաշինքն ընդունելու է  
ըստ սամենայնի , կամ սահմանին դուրս իյնալ պէտք  
է : Հոս ալ կը տեսնամ որ մեր աշխարհաբարեսնք  
գրաբառին գէմ բացարձակ ապստամբ ըլլալ չեն  
ուզեր , բայց կը խլափին ու նորա անցողգողդ օրէն-  
քըն հիմն ի վեր տապալել կը չկախի ըստ հաճցո  
անձնիւր փարձով ու տալանդով :

Բայց ի վերայ այսր ամենայնի , Սիրեցեալ բարե-  
կոմք , վերը գովեցի ձեր ձիգն ու ջանքը եւ հոս չեմ  
ուզեր սեւոտել ձեր տաղանդը : Բաւ յինէն իսեմիւ  
հայիլ ձեր , ինչպէս նաև մեր աշխոյք ու եռան-  
գուն պատանեկաց ուսումնասիրաց բոլոր խմբակին  
վրայ , որոց գլուխ կը դառէք զՊարոն Մ. Զերազ ,  
կը գովեմ ձեր անխոնջ աշխատախրութիւնն , բայց  
ձեր երկոց մէջ տեղ տեղ ցնցզկած աղուոր «Խոհերուն»  
վրայ կըզմայլիմ ես մանուանդ՝ քան թէ նորահնար  
ոճից ու գարձուածոցդ որ բազում այն է գերի կը  
վարէ զձեզ ու կըսափէ այլակերպ կամ թէ աւելի  
գէշ գրումելի գիր տուեալ իմաստ մը որ կը բզիէ

ինքնածին , ինչպէս կը պատահի յաւէտ նոյնայանդ  
ոտանաւոր գրողի : Ուստի լեզուին ազատ ու ճար-  
տասանական աղբիւրները ցամքեցունելու չափ կ'եր-  
կընչիմ որ նորասիրութեան այդ բուռն փափաքը  
ծայրայեղութեան մզելով զձեզ՝ չծռիք այնչափ՝ զի  
անուղղաց մնայք : Ուն առ սան , միշտ ընարողա-  
կան իմն ծածուկ զօրութեան , ականջի աստուածին ,  
յաճախ հին հեղինակաց , է զի անձնիւր ճաշակին  
թելազրութեան գէտ կալով աշխատինք աշխատինք ,  
այս՝ , ձեւակերպել մեր սիրուն լեզուն : Զի մինչ  
մէկ կողմանէ մեծ իրաւունք ունիք ողբալու արգի  
աշխարհաբառի վիճակին վրայ , որ ամեն վարժից ու  
անվարժից ձեռք մէկ մէկ տեսակ խաղալիկ է դար-  
ձեռ՝ այլազան զրուցատրութեանց կողմանէ , սա-  
կայն եւ այնպէս չեմ կրնար ուրանալ որ այս այլ  
եւ այլ ասից ոճերուն մէջ աղէկը գէշին հետ խառն  
կարի յցժ ընտիր ու թանկագին գոհարներ ալ կան՝  
տղմի վրայ ինկած մարգարիտներու պէս , որ եթէ  
զոտուին ու արժանաւոր խնամով յստակին , կրնան ,  
այս՝ , մեր պարանոցին մանեակ կազմելով գուք ասէք ,  
ինչ վացելո՞ւչ :

Ահա մեր պարտքը , Այսովիսի թանկ բաներ թէ  
կ . Պօլսոյ , թէ իզմիրի , թէ Թիֆլիզու եւ մանա-  
ւանդ Հայաստանի ժխորին մէջ անգամ հաղուածգիւտ  
չէ հետաքնին կրկտող ու խուզարկօղին համար .  
Առ այս ամենուս ջանքը ի միասին բերելով ակա-  
նչան աշխարհաբառ բառագիրք մը յօրինելին զատ ու-  
րիւ ճար չկայ , ըստ իս , առանձինն գրութիւնք  
կամ գրական փորձեր , յարգելի թէ ստգտանելի , ի

զուր աշխատանք են եւ սնութի վարձք , քանզի ընդ ամենայն ծագս աշխատչի չենք կրնար նոյն օրէնքով ու օրինակով գրել տալ արդի Հայերէնը եւ հեղինակութիւն կազմել գրաբառին անյեղի հեղինակութեանը նման :

Եւ աչա խուն մի բաղդատական գիտողութիւններով վերջ տալու համար խոսքիս կը յաւելում առել , եթէ մենք կ . Պօլսեցիքս հերիք հեղինակութիւն չունինք ստիպէլու զրիֆիլիցցիս մեր ոճին հետեւելու , եւ փոխադարձաբար , գոնչ մենք առ հասարակ չենք օտարանար գրաբառին լուծէն : Մանաւանդ քաղցր ու թեթեւ կը համարինք նորա լուծը՝ ում հետզետէ միտում ունինք բոլորովին յարելու , մինչդեռ Զերազեան նոր աղանդաւորք կը նդվզեն անախ ու դէպ ի հակոտնեացս կը նժանան մեր հակամիտութեան : Այդ ընթացք ուրիշ տեղ չէ կարող տանիլ զնեղ բայց խորխարատ : Զգաստանանքը : Դայթել զայթակղութիւն չէ , արիանանք յուղութիւն գալու համար . . . . . . . . . . . եւ իմ հաւատք կը զօրանան յայնժամ « թէ պիտի ըլլայ անշուշտ օր մը միութիւն հայ լեզուի ամեն հեղինակի համար , ինչպէս միութիւն ազգի ամեն Հայ անհատի համար » :

—————

## ՎԵՐՋԱԲԱՆ

Հապա գրաբառին գոյութեանը առանց ստուերածս բերելու , կամ այլայլելու , ներելի ըլլայ մեզ սակայն , եթէ հնար է , աշխարհաբառէն յաւելուածընէ հոն ամենանուրբ ընարողութեամբ ու ճաշակով , որ միայն ճարտար գրիչներու գործ է : Իբրու այն զի աշխարհիկ բարբառն երթալով իր մօրը ծոցը յանգի ամենեւին , խառնելով իր մարմինը ուստի եւ առած էր : Ասանկով մէկ հայ ցեղի համար՝ մի ճախացեալ ընդհանուր լեզու գայ ի պատիկեր , որպէս եւ ի սկզբանն էր՝ անշուշտ : Ինչպէս որ Եփրատէն կօձտեն շատ հւզեր , կերթան մալար ու կը թանան հայ անդաստանս , յետոյ գարձեալ իւրաքանչիւրն իր ակնազրիւրին հապճեալով կուգայ յարիլ ու միանալ : Ասոր կը նմանի իմ իմացած Անառակին պատմութիւնն ալ զոր կը կարգանք աստուածային լեզով գրուած Որդւոյ Մարդոցն մատենին մէջ , ինչպէս եւ դուք կը յիշէք :

Այո՛ , այո՛ , իմ քարոզած ոճին վրայ , կըսեմ ճակատաբաց , օր պիտի գայ որ աշխարհաբառին կատարելութեան հասնելով , ո՛չ թէ ըստ Զերազեան կարծեաց առանձինն բարբառ կազմէ , այլ նոյն իսկ մեռեալ կարծեցեալ մեր նախնեաց լեզուն իր մոխիրէն ծնունդ առնու կենդանանայ , գրագիտին ու ժխորին մէջ միահազրյն ծաւալէ . . . : Այս իմ վերջին խոսքս է :

« Զեռնս զնաց զիրս մնայ » Գուցէ յիշուի օր մը եւ « Պոնդացն ի մարգարէս » :

## ՄԱՅՐՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ



Ո' տայր ինձ աչք ու փետուրք արծուի թեւակոխել ու հասնիլ յԵղեմ ընդ Արեւելս ուր առաջին անդամ ճախր առաւ Հայոց հրեշտակը : Բարձրելոյն գահոյից մօտէն իջաւ իջաւ Դրախտին վերեւ զետեղեցաւ, զիտեց մարդկութեան խանձարուրք Հայոց աշխարհքը : Ամեն անանոց նման նշմարեց նաեւ նորաստեղծ մարդք ափիրերան ամենեւին, որ ի զուրկը թաւալէր լեզուն իր ամանին մէջ ու չէր զիտէր խօսիլ : Իսկ եւ իսկ թեթեւ ալացաւ անդէն, ոչ Ուդամաց հուժկու ուսերուն վերեւ, այլ Եւային ուսոց վրայ ծով ծով ծաւալեալ խարտեաշ մտզերուն մէջ թառեցաւ մեզմիկ . . . : Սյն ատեն մեր նախամայրը սկսաւ տալ մի առ մի ամեն նիւթի ու աննիւթի անուն զոր մեր Հայկազն բաւարանը իր ծոցին մէջ կ'ամփոփէ ցայսօր : Հապա եւ նոյն կարգաւ զոր ուսաւ ի հրեշտակէն կինն վարժապետեց առննեւ առաջին գասն որ իրարու բերնէ առին՝ սէր հընչեց . . . : Սերեցան անդէն ամոլքն անմեկին հըսկաներ : . . . Հայկ, Արամ, Զարմայր, Վահէ, Տիգրան, Արտաշէս, Միհրդատ, Տրդատ եւ Վարսպատ, ասանկ հսկաներ յղացան Մասիք, ասանկ գիւցազներ ծնաւ Հայաստան :

Ո՞հ թէ սահելով կը սահէի ես յայնժամ՝ ընդ բար-  
ձունս ձեր, լերինքդ Արարատնեան, ուր ի վերանորոգ  
կենդանութեան ազգի մարդկան թեւ առաւ դար-  
ձեալ Հայոց Հրեշտակն աղաւնակերպ, բերելով շիւլ  
ձիթենւոյ ի թագ ի պատկ ամենէն մաքրասիրիդ ընդ  
տիեզերս, Մայր Հայաստան, Յայնժամ ես պատ մը  
կը հանդչէի հոն գետնամած, կը պլըռէի գարշա-  
պարացն Լուսաւորչին, Սահակին, Մեսրոպին, Ղե-  
ւոնդին, Եղիշին, Լամբրոնացւոյն ու Շնորհալւոյն  
եւ անոնց հետից վրայ կանդաղեալ հեղձամղձուկ այլ  
անմահական ծաղիկներէն քաղհան կ'առնէի սաստիկ  
փուչն ու եղիձը որ գարերէ ի վեր կը սոլոսկին ան-  
պատիառ մշակողին ժանիքէն . . . Հազար փունջ  
մը կազմած կրկին քու տաճարդ կը զիմէի, Ոզիդ  
Հայաստանեայց, ու Սեղանիդ առջեւ դողդոջուն ե-  
րեսանկեալ այսպէս կ'արձակէի իմ վերջին հառաջու  
« Մէկ հայ մարմար մէջ ի՞նչ պատճօռի համար չլինի  
մէկ սիրտ, կամ է՞ր չկաց նաեւ այսօր քեզի հետ  
խօսելու արժանաւոր մէկ լուս հայերէն :

Ու դուն Մասեացդ խորերէն, հոգւոյդ մասուն-  
քէն մանչելով, ո՞հ, ինչպիսի պատճամներ կ'որո-  
տացիր՝ որ իմ սպին ամօթահար կը զսիար . . .  
• • • • • • • • • • • • • • • • • :

ՀՀ Ազգային գրադարան



NL0349392

